



ՀԱՅՍՏԱՆԻ

Մ Ի Զ Ո Յ Ր
 Ա.
 ԱՐՀԱՒԻՐՔՆԵՐՈՒՆ

Ներգրվք, աստղի անագորոյն
 Ձեր ժպիտներուն կուսական.
 Ձեր ոսկեզուարթ նըշոյներուն՝
 Ձեր նայուածքի քաղցրութեան:

Կոյր էք ուրեմն այս գիւղերուն բոցալաւ.
 Մեծոյի ջահեր՝ ձեան մէջ ու սեւ գիշերին.
 Խուլ ողբերուն կարաւանի մը թըշուառ,
 Ուրուականներ՝ որ կը փնտրեն դամբաննին:



Ո՛հ, ո՛վ միջոց գեղեցիկ, չեն ըսփոփեր իմ հոգին
Այս գիշերուան մէջ յուսահատ՝ արտեւանունքդ ոսկեղէն.
Զայրոյթ կ'ուզեմ արդ. քեզ վրայիսներդ, տո՛ւր կայծակ.
Ե՛տ կանչէ բոլոր շողերդ, ժայթքէ՛ ծոցէդ հրաբուղիներդ:

Ողջոյն ձեզի, ովկիանոսներ, զոր սմէն սասորդ գրրկած
Կը շրջեցնէ գլխուս վրայէն. բոցէ ըլլաք կամ ջրեղէն
Ողջոյն ձեզի, ձեր ափերուն անտառներով ծածկուած
Որոնց շուքին տակ կը հանգչի միտքս՝ երկնից ուղեւոր,

Աղբիւրներուն՝ որ կը թրւին հոն ծածկուած հրեշտակներ՝
Աղբիւրներուն՝ որոնց ծարաւ կ'այրէ հոգին մարդկային.
Ու ձեզ հեղեղք, երկրաշարժներ, հրրդեհք, մըրրկիք, հրաբուղիներ
Անթիւ Արհաւիրքներ, սատղերու մէջ անհամար:

Անգուստ տարրեր, ո՛ւր էք դուք. այս երկրի մէջ թըշուառներ
Աղբարութեան անունն ի զուր՝ դարերէ վեր կը կրկնեն.
Ի՛նչ. ոճիրներ պիտի ծնանին, պիտի մեծնան եւ ասին
Նոյն օրէնքով որով գազանք եւ կամ բոյսեր թունալից:

Թէ միշտ հոգին արդարներու պիտի խռովի ծովու նման
Պիտի քրտումնի մագերինն, եւ արիւննին պիտ' սառի,
Ինչո՛ւ ուրեմն այդքան կրրակ, պղնձի ծոյլեր, այդքան ոյժ
Անդունումներու զինարանին մէջ դիզուեցան Արարչէն:

Մոռցած էք դուք, անրգամներ, ձեր գոյութեան նրպատակ.
Վատասիրտներ, արդարութեան զինուորն էք դուք դասալիք.
Ձեր վրաններուն մէջ քաշուած, կրնամարդի էակներ,
Կը զուարճանաք երգ-խրնջոյքով՝ բաղդին յանձնած թըշուառներ:

Անքան մեծ է չարիք ջընջել՝ որչափ բարիք մը ծնանիլ.
Մոռցած էք դուք պաշտօնը սուրբ. դուք անարժան էք անոր.
Մերկացնելու է ըզծեզ լաւաներէ, հրաբուղիներ,
Պէտք է զբրկել ըզծեզ, ծովեր, ալիքներնէդ կատաղի:

Ամօժահար ապրեցէք քարայրներու ժէջ մըթին.
Անպերու մէջ, կրդպանքի տակ, ձեզ բանտելու է, շանժեր,
Մինչեւ քաւէք ձեր յանցանքներ եւ յանձնելու է ձեր ոյժ
էակներուն՝ որ աւելի կըռուելու պարտքը գիտնան:

Վերջին գիշերն է այս տարւոյն, եւ արշալոյսը վաղուան
Նագդաւագոյնը պիտ' ըլլայ իր քոյրերուն մէջ բոլոր.
Անոր ամէն նառագայթ լար մ'է յոյսի քնարներուն.
Բարեսիրտ՝ պիտի անցնի սուտ խոստումներ մեզ տալով:

Ի՛նչ ուրեմն. այսպէս կարգաւ անցնին պիտի տարիներ
Նախ յոյսեր, յետոյ ցաւ, նորին տեղ հինը տալով.
Թի՛ւ մը միայն պիտ' փոխուի վաղ, իսկ աշխարհ նոյն պիտի մնայ.
Պիտ' հանդուրժէ՛ք, Արհաւիրքներ, յաւէժացման ցաւերու:

Ելէք, ելէք պատերազմի, ըզծեզ գէտի կը կանչեմ.
Ինքցազին պէս որ արեւընցած պատերազմի աղմուկէն

Չեռքը սուրին կը տանի, ելէ՛ք ընդոստ, հարցուցէք.
Ի՞նչ է այս փողն որ կը գողայ միջոցին մէջ, ծայրէ ծայր:

Սրբազան պատերազմի դրօշն է տընկուած երկնից մէջ.
Խըմբերեցէ՛ք, Արհաւիրքներ, ձեռք ձեռքի տուած ինձ եկէ՛ք.
Դեռ չըլուսցած, այս գիշեր, վերջացրնենք ամէն բան.
Վաղ ամէն ինչ տեսնեն մարդիկ՝ շնորհալի՛ եւ անմեղ:

Կըռուի, բոլոր Արհաւիրքներ, ամենէն փոքրը անգամ
Թող հրածեշտի համբոյր տայ մօր. լիճերն ըլլան ամազոն.
Դեռ վեհափառ Թագաւորներ, որ աստղերուն մէջ կ'իշխէք,
Ինձ յանձնեցէ՛ք, լոկ այս գիշեր, ձեր քաջագոյն բանակներ:

Արիւճներու եւ վագրերու գունդն առջեւէն Թող երթայ
Թածերնին բարձրացուցած, հուր տեղալով աչքերնէն.
Թող գան յետոյ ուռած լանջքով վեհ դիւցազներն աստղերու
Արհամարհոտ դէպ ի ստրուկներն այս նենգաւոր սշխարհին:

Տիեզերաց Այժն ամբողջ պատերազմով վճռական
Թող քալէ սեւ բանակին դէմ Տիեզերաց Ռճիրին.
Համագոյից համար է կռիւն, ու նրպատակն ո՛չ փոքրիկ.
Երանի՛ ծովերուն որ այս ճամբան կը ցամքին:

Ա՛խ, որքան ոյժ մինչեւ ցարդ անգործ, հեռի իրարմէ.
Որքան դէզեր պողպատի, դեռ սուրերու ձեւ չառած.
Խոստացան, այրի մը մէջ, պատիւնուն վրայ՝ Արհաւիրք,
Թէ պիտի գան նոր գունդերով հրդեհներու երկրաւոր:

Այ կողմ անցէք, հեղեղներ, ովկիանոսներ, դէպ ի ձախ,
Մէջտեղ, գազանք. Թող ըլլան երկրաշարժներ՝ վերջապահ.
Նըշան առէք, հրաբուռիներ, պատրաստ, ամպեր, փողերնիդ.
Հիմակ, միաբան, յառաջէ՛ք՝ Արդարութիւնն երգելով:

Մռեկին մէջէն շրջան ընենք Միջոցին մէջ բովանդակ,
Սանդուխներ ու բաբաններ կանգնենք առջեւ աստղերու.
Յարձակումով ներս խուժենք, ջրնջենք ոճիրն անխնայ,
Եւ Թող չըլլայ ցընորք մ'այլ եւս՝ մաքրագործումն աշխարհի:

Դիտակներն երկնից ուղղուած՝ տեսնեն հրակայ մեր կռիւներ.
Եւ գործն անմահ՝ մեր անուան հետ՝ ամէն աստղի մէջ երգուի.
Դեռ այն ատեն, ովկիանոսներ, դարձէք ձեր տունն անծկալի,
Կանաչ ափերը դրէք գլուխնիդ՝ իբրեւ պրսակ մ'յաղթական:

Ա՛յո՛, կու գան Արհաւիրքներն . . . անծայր մըրմունչ մ'հեռաւոր՝
Կ'անցնի օդէն. ո՛չ. դարաւոր հաւաճն է ձեր, ով՛ մարդիկ.
Դեռ ալ անսիրտ, դեռ ալ՝ Այժեր, գոհ մընչելով՝ հեռուն կ'ապրիք.
Նըզովք եւ ձեզ. — զրգուելիներ, մարդիկներո՛ւ կը նմանիք. . . .

ԱՐՄԱՅՈՒ ՄԱՐԿՈՍԵԱՆ

